

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ս. ԵՐԿՐԻ

ՎԱՆՔԵՐՈՒ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ք. ԴԱՐՈՒ ԿԱՐԵՒՈՐ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՄԸ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՕՔՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ք.

Ծանօթագրութիւնք

Ս. Գերեզմանի մերձակայ եկեղեցիներուն յիշատակութիւնը հասկնալու համար կարեւոր է յիշել թէ ստանք ինչ վիճակ ունէին Commemoratorium ի գրուած ժամանակ. եւ աս լաւագոյն կերպով կրնայ կատարուած ըլլալ ուսումնասիրութեամբ մը ա՛յն կոչա կերպով շինուած ստուերագրին (sketch) զոր զժամ է ուխտաւոր Արզուլֆ, որ այցելած է Երուսաղէմ 670ին, ո՛չ շատ վերջ 614ի Պարսից կողմէն՝ եւ 637ին Մահմէտականներու երկրորդ անգամ քաղաքին զրաւումէն: Կոստանդիանոսի կողմէն շինուած մեծ պաղիլիքան առաջին անգամ կործանուած է, ասկէ զատ, այժմ ծանօթ է թէ Ս. Հեղինէի մատուռը նորոգուած է Մօսաւասոսի կողմէն եւ այս պարագան յտակ կերպով ցոյց տրուած է ստուերագրին մէջ:

Յետոյ այս մատուռէն ղէպի արեւմտաքը, Գողգոթայի եկեղեցին եւ երկուքին միջև կայ տեղ մը ուր Տիրօջը Բաժակը պահուած է: Գողգոթայի արեւմտաքը կը գտնուի նաև Ս. Գերեզմանի եկեղեցին, որ այն ժամանակ Ս. Գերեզմանին շուրջը ունէր երեք շրջափակ, առաջինը որ կը ներկայացնէ գմբէթը բունոգ քառակուսի սիւներուն շրջանակը, երկրորդը՝ մինչև այժմ մնացած երեք կողակներով պատը, և երրորդը՝ արտաքին բոլորշի պատ մը, որ մօտ ժամանակներս չի տեսնուիր. բայց Dr. Schick անկէ գտած է մնացորդ մասեր, Ս. Գերեզմանին և արեւմտեան սեպածե ժայռին միջև: Ստուերագրին վրայ ցոյց կը տրուի չորրորդ եկեղեցին, անուամբ Սուրբ Կուսին, որ կը գտնուէր այն տեղը որ այժմ բակն է Ս. Գերեզմանի եկեղեցիին ճակատին. ան շատոնց է գոյութիւն չունի, եւ

չէ յիշատակուած Commemoratorium ի մէջ. այս յիշատակարանին թուականէն առաջ կրնայ վերցուած ըլլալ:

Հետեւալ ծանօթագրութեանց թիւերը միևնոյնն են թարգմանութեան հատուածներուն թիւերուն հետ. —

2. — Ս. Գերեզմանի եկեղեցին բնականօրէն իրեն յատուկ բազմաթիւ պաշտօնեաներ ունէր և առաջին անգամ յիշատակուած է իր յարակից մատուռներով: Հեղինակը յետոյ կը թուէ քաղաքին ներսի կողմի եկեղեցիները, և յետոյ պարսպէն զուրս գտնուածները, սկսելով Ս. Ստեփանոսի եկեղեցիէն կը շարունակէ մինչև Կեղրոնի Հովիտը և Զիթենեաց լիւր:

3. — Վերջին ընթրիքի Բաժակը առաջին անգամ յիշատակուած է Breviary ի մէջ, վստահելի յիշատակարան մը կանուախէն զրի տեսուած Զ. դարուն, և նոյն ժամանակ պահուած էր Կոստանդիանոսի մեծ պաղիլիքայի սենեակներէն միոյն մէջ Խաչելութեան եղեղին և Սպունգին հետ: Անտոնինոս որ 570ին Երուսաղէմ այցելած է կը յիշատակէ այս մատուռները և նոր մանրամասնութիւններ կու տայ թէ Բաժակը շինուած էր կղզագարէ: Բայց երբ Արզուլֆ 670ին կը կատարէ իր ուխտաւորութիւնը, Պարսիկներու կողմէն պաղիլիքային կործանումէն յետոյ, Բաժակը ցոյց կը արուի Գողգոթայի մօտ ընդունարանի մը մէջ, և շինուած էր արծաթէ: Գուցէ կղզագար Բաժակը Պարսիկներէն կողոպտուած էր և չէր վերագործուած: Տիրօջը Դաստառակը (Napkin) առաջին անգամ կը յիշատակէ Արզուլֆ որ կը գրէ հետաքրքրական պատմութիւն մը այն եւրանակին համար որով Քրիստոսեաները գտան դայն հրեայ ընտանիքի մը մօտ, որ պահած էր դայն մինչև Խաչելութեան ժամանակը: Այս մատուռները՝ Բաժակը, Եղեղը և Դաստառակը չեն յիշատակուած Բեանարգոսէն, որ 870ին այցելած է Երուսաղէմ, ոչ ալ Saewulf էն՝ որ 1102ին՝ կատարած է իր ուխտաւորութիւնը, քաղաքը խաչակիրներու կողմէն զրաւուելէն ճիշդ վերջը:

4. — Հետաքրքրական է թէ Commemoratorium ի մէջ կղերին և պաշտօնեաներուն ամբողջական թիւը 150 ցոյց կը տրուի մինչ ուրիշներ 163 կը հաշուեն. գուցէ ան-

ճիշդ ուղղադրութեան հետեանքով: Հիւրընկալ բառով կ'ըստի թէ հաւանական է որ հասկցուի այնչափ կամ սպասուար:

5, 6. — Սրճի մերձակայ եկեղեցիներու խնդիրը քիչ մը կ'նճուտ է, արդէն այդ մասին վիճարանութիւն կատարուած է (Տե՛ս Quarterly Statement, 1910, էջ 196 "The Traditional Sites on Sion"), անհրաժեշտ չէ կրկնել արդէն տրուած տեղեկութիւնը:

7. — Յուստինիանոս կայսեր կողմէն շինուած Ս. Կուսի նոր եկեղեցիին մէջ ծառայող 12 քահանաներու վիճակագրութիւնը համոզիչ տպացոյց մըն է թէ՛ ինչպէս ընդհանրապէս կ'ենթադրուի, Ազոսայի մկրթիթիւն տեղւոյն մօտ չէ շինուած: Ը. դարու սկիզբը մահէտականները իրենց տիրապետութեան բարձրութեան վերայ էին, եւ քրիստոնեաները խտտութիւն վտարուած էին մկրթիթիւն շրջափակէն: 1903ի Quarterly Statement Պարբերականին մէջ հրատարակուած է թէ Յուստինիանոսի շինած եկեղեցին Սրճի հարաւային կողմը կը գտնուէր. Commematoriumի այս հատուածը կը հաստատէ այն փաստերը որ յառաջագոյն գրուած են: Որչափ որ ծանօթ է, հեղինակներէն ոչ մին Ազոսայի տեղը եկեղեցի նկատելով տինարկութիւն կ'ընէ, հետաքրքրական պիտի ըլլայ զիտնալ թէ ինչպէս կը բացատրեն զայն:

8. — Ս. Թաւալոսի վանքը յիշատակուած է Պրոկոպիոսի կողմէն իբր մին այն վանքերէն զոր Յուստինիանոս նորոգած է Երուսաղէմի մէջ: Զի գիտցուի թէ ո՛ր շինուած էր ան: Երուսաղէմի Ս. Դէորդ եկեղեցիին ուրիշ միակ յիշատակութիւնն կը գտնուի Պարսից կողմէն Խաչակիրներէ առաջ քաղաքին զրու ման նկարագրութեան արարերէն յիշատակարանի մը մէջ, զոր մեկնարանած է Clermont Ganneau, Quarterly Statement հանդէսին մէջ (1898, էջ 36): Ընդ յիշատակուած է թէ Խօթի քրիստոնեաներ սպանուած են Ս. Կէորգի սկզբունին յով:

9. — Ս. Կուսի եկեղեցին այժմու Ս. Աննայի եկեղեցիին տեղւոյն մօտ, Ազոսայի հիւսիսը եւ Բեթճեկոյայի կամ Պրոպատիկէի մօտ, կանոնախն առաջին անգամ յիշատակուած է Զ. դարուն: Թէոփոսիոս (530) կ'ըսէ «Պրոպատիկէ Աւագանին Շուկային մօտ կը գտնուի Ս. Կուսի եկեղեցին»: Անտոնինոս (570) կը պատմէ թէ

«ան զնոց Աւագանին մօտ, ուր կային հինգ սրահներ, եւ անոնցմէ մէկո՛ւն մէջ էր Ամենօրհնեալ Կուսին պագրիլիքան՝ որուն շէջ շատ հրաշքներ կը կատարուէին»: Արդուլք (670), եւ Վիլլիպալտ (754) բնաւ չեն յիշատակեր նոյն եկեղեցին: Commematoriumը (808) կ'ըսէ. «Ս. Կուսի եկեղեցին՝ որ է Պրոպատիկէի Աւագանը, ուր Ան ծնած էր»: Այս խօսքէն կը հասկցուի թէ եկեղեցին իրապէս շինուած էր Աւագանին մօտ: Այս մասին հետաքրքրական են այն նոր ուխտաւորները որոնք տեղեկութիւններ ունին իրենց Ուղեգրութեանց մէջ. Բեռնարդոս (870) չի յիշատակեր Պրոպատիկէի Ս. Կուսի եկեղեցին, եւ Ս. Մարիամու ծնունդը կը զնէ Գեթսեմանիի Պարալիլին մէջ «որ կար խիստ ընդարձակ եկեղեցի մը ի պատիւ Անոր»: Միւնոյն մամանակ Խաչակիրներու կողմէն Երուսաղէմը գրաւուելէն առաջ Պրոպատիկէի եկեղեցիին անունը Ս. Մարիամու անունէն փոխուած է Ս. Աննայի անուն, Saewulf, որ 1102ին կ'այցելէ Երուսաղէմ, կ'ըսէ. «Տաճարէն կ'երթաս զէպի հիւսիս, եկեղեցին Ս. Աննայի, մայրն Ամենօրհնեալ Կուսին, ուր ան կը բնակէր իր ամուսնոյն հետ: Եւսե ան հո՛ն բերած էր իր յոյժ սիրեցեալ դուստրը՝ Մարիամ: Անոր մօտն էր Պրոպատիկէի Աւագանը որ երբայցերէն կը կոչուի Բեթճեկոյա, որ ունէր հինգ սրահ»:

10. — Դամասկոսի դրան դուրսը կը գտնուի Ս. Ստեփանոսի եկեղեցին: Կ'երևի թէ փոքրիկ եկեղեցի մըն էր Եւզոպիա կայսրուհիէն շինուած եւ Պարսիկներէն կործանուած մեծ պագրիլիքայի տեւրակներու մօտ շինուած:

11. — Ս. Կուսի գերեզմանի եկեղեցին իր շինութեանէն (Ն. կամ Զ. դար) սկսեալ իր զիրքը չէ փոխած: Առաջին անգամ կը յիշէ զայն Թէոփոսիոս (530) եւ ընդարձակօրէն նկարագրած է Արդուլք (670):

12. — Կեղրոնի Հովտին մէջ կային բազմաթիւ եկեղեցիներ եւ վանքեր: Թէոտարոս (530) կ'ըսէ թէ հոն կային 24 եկեղեցիներ, եւ Անտոնինոս (570) «կ'այցելէ շատ վանքեր ու տեղեր ուր հրաշքներ կը կատարուէին, եւ մարդոց ու կիներու բազմութիւն մը իբր մեծակեացներ կը բռնակէին Զիթեհայ լեռան վրայ»: Բայց կը

թուի թէ անոնց թիւը մեծապէս նուազած էր հաւանաբար 614 ին Պարսիկներու կողմէն Քրիստոնէից կոտորածին պատճառաւ:

13. — Զիթենեաց լերան վրայ երեք եկեղեցիներ կային: Անոնց առաջինը՝ որ է Համբարձման եկեղեցին, հաւանաբար միննոյն տեղը կը գտնուէր, ինչպէս հիմակուանը. երկրորդը՝ այն տեղն էր ուր Քրիստոս հրահանգեց իր աշակերտները, կրնայ ըլլալ յաջորդը Հեղինէ կայսրուհիին կողմէ շինուած պաղիլիքային որ, ինչպէս կ'ըսէ Եւտիքիոս, Պարսիկներու կողմէն կործանուած է, երրորդ եկեղեցին՝ Ս. Կուսինը որչափ որ յայտնի է, քանդուած է: Առաջին անգամ կը յիշատակէ զայն Թէոդորոս (530) և համաձայն Պրոկոպիոսի, Յուստինիանոս կայսեր կողմէն նորոգուած է: Անտոնինոս (570) ստուգապէս անոր կ'անկարհէ՝ երբ կ'ըսէ թէ «Ամենօրհնեալ հրշակն պաղիլիքան» որ ինչպէս կ'ըսեն, անոր տունն էր», և Բեռնարդոս (870) խնամով կը զատորոշէ Ս. Կուսի Գերեզմանի եկեղեցիէն, ըսելով, «Երուսաղէմէն կ'իջնենք Յովսափատի Զորը որ քաղաքէն մէկ մղոն հեռի է, և կը պարունակէ Գեթսեմանի Պարտէզը Ս. Կուսի ծննդավայրին հետ, ուր կայ խիստ ընդարձակ եկեղեցի մը՝ անոր անունով: Պարտէզին մէջ է նաև Ս. Կուսին բռնորշի եկեղեցին, ուր է իր Գերեզմանը որ իր վրայ տանիք չունենալով անձրևը մեծապէս կը վնասէ»: Ասիէ զատ եկեղեցիին համար ուրիշ յիշատակութիւն մը չի գտնուիր: Հ. Վէնսան կը կարծէ թէ հաւանական է որ Համբարձման եկեղեցիին հիւսիսը, Զիթենեաց լերան կատարին մասը եզոզ Քարմէս-Սայլտի վրայ գտնուած ըլլայ, ուր կը գտնուի երեքովի յոյն եպիսկոպոսին տունը. հոն գտնուած են շատ մը բիւզանդական հնութիւններ. բայց այսուհանդերձ զժողովրդէ հաշտեցնել այս պարագան Բեռնարդոսի խօսքերուն՝ որոնց համաձայն նոյն եկեղեցին կը զբոնուէր Գեթսեմանի Պարտէզին մէջ: Ներկայիս կը մտածուի Զիթենեաց լերան Ս. Կուսի եկեղեցին նկատել Երուսաղէմի եկեղեցիներու լուսարանութեան կարօտ խնդիրներէն մին:

15 — Կուսանաց այս վանքը կը յիշատակէ Թէոդորոս (530) որ կ'ըսէ թէ ան կը գտնուէր Տաճարին աշտարակին տակ

Յովսափատի Զորին մէջ, և թէ կոյսերը երբեք զուրս չէին ելնել. «Երբ անոնցմէ մին կը վախճանէր, կը թաղուէր վանքին մէջ, անոնք որ կը մանէին, բնակելու համար, անկէ զուրս չէն կրնար ելնել: Երբ ո՛ւն է մէկը իբր ուխտագիր և իբր ասպախարոզ ընդունուէր, այն ատեն միայն զաները կը բացուէին և յետոյ միշտ մինակ կը մնային: Իրենց անունը կը ստանային պարիսպին վրայէն. և ջուրը՝ ջրհորէն զոր ունէին ներսը»:

17. — Bisantium ի տեղը չէ ճշգուտ: Թոպլէր կը կարծէ թէ ան Բեթփագէն պիտի ըլլայ. բայց ամէն պարագայի Երուսաղէմ-Բեթանիա ճանապարհին վրայ կը գտնուի:

37. — Պաղեստինի ուրիշ մասերու մէջ գտնուած եկեղեցիներուն և վանքերուն լուսարանութիւնը զանց ընկելով պիտի անդրադառնանք 37-42 հատուածներուն՝ որ քանի մը եկեղեցիներուն տարածութիւնը ցոյց կուտան: Այս տարածութիւնները կանգունի (dexter) վրայ կատարուած են, չափ մը որ շատ լաւ յայտնի չէ. այդ մասին Ducange ի Միջին դարու լատիներէն բառարանին մէջ կայ հետաքրքրական յօդուած մը (Sb'a Հատոր Բ. յօդուած «Dextri»): Անոր համաձայն dexterը երկայնութիւնն չունի և կ'ըսէ որ ան եկեղեցիի յատուկ ստանաչափ մ'է: Commematorium մէջ գործածուած տարածութեան չափը կ'երեւի որ Հոռովմէական ստանաչափն է: Հոռովմէական ստանաչափն է 11.65 անգղ. մատնաչափ (inches), այս ստանաչափը Բըրիտանական 4.85 ոտք է: Լաւագոյն է առաջին անգամ նկատուել Բեթղեհէմի եկեղեցին, որուն տարածութիւնը շատ հաւանական է որ մինչև Թ. զար փոխուած չըլլայ:

38. — Բեթղեհէմի եկեղեցիին երկայնութիւնը նշանակուած է 38 կանգուն (dexters), լայնութիւնը իբր 23 կանգուն, խաչաթև և միւս լայնութիւնները 17 կանգուն: Արդի երկայնութիւններն են, եկեղեցիին երկայնութիւնը արեւմտաքէն արեւելք 177 բրիտ. ոտք, խաչաթևին լայնութիւնը 118 ոտք. նաևուն լայնութիւնը 86 ոտք: Կանգունի (dexter) երկայնութեան համապատասխան յիշեալ չափերը կուտան 4.66 ոտք, 5.13 ոտք, և 5.06

ոտք իբր կանգունի երկայնութիւն: Միջինն է 4.88 ոտք որ Հսօվմէական ոտնաչափի երկայնութեան իրիստ մօտ է:

39. — Այս տարածութիւնները աւելի դժուար են, երբ չենք գիտեր թէ հեղինակը ի՞նչպէս առած է իր չափերը, լարով թէ քայլով: Բայց եթէ պատէն դուրս առնենք, ինչպէս ցոյց կուտայ Արգոլիմի ստուերադիրը, որուն մնացորդները կը գտնուին Dr. Schick ի մօտ, շրջապատին երկայնութիւնը պիտի ըլլայ 490 ոտք, որ կանգունի (dexter) երկայնութիւնը կուտայ իբր 4.58 ոտք: Նաև, եթէ մենք ընդունինք որ նախկին գմբէթին լայնութիւնը կը համապատասխանէ սիներու այժմու շրջանակի արտաքինին՝ շրջափակի երկայնութիւնը պիտի ըլլայ 252 ոտք, մէկ կանգունը կուտայ 4.66 ոտք:

40. — Ուստի հեռաւորութիւնը Գերեզմանէն մինչև Գողգոթայի կեդրոնը 132 ոտք է, որ 28 ի բաժնելով մէկ կանգունը կուտայ 4.71 ոտք, և Գողգոթայէն Ս. Հեղինէի մտարան հեռաւորութիւնն է 92 ոտք, որ 19 ի բաժնելով մէկ կանգունը կուտայ 4.84 ոտք:

41. — Կոստանդինոսի եկեղեցիներուն զբաւած տարածութեան երկայնութիւնը կը շարունակուի Ս. Գերեզմանի եկեղեցիին արեւմուտքէն մինչև սիներու մնացորդները, իսկ էլ Զէյք կոչուած վաղոցին արեւմուտքը 472 ոտք է: Ասիկա բաժնելով 96 ի կը ստանանք 4.է8 իբր կանգունի երկայնութիւն: Տարածութեան լայնութիւնը կը զանազանի, բայց կարելի է հաշուել իբր 150 ոտք որ կը ստացուի մէկ կանգունը իբր 5 ոտք:

37-37 հատուածին դառնանք: Հեղինակը Ս. Կուսի անունով չորս եկեղեցիներ կը յիշատակէ. Պրոպատիկէ Աւազանին եկեղեցին, Ս. Կուսի գերեզմանի եկեղեցին, Զիթենեաց լերան վրայ Ս. Կուսի եկեղեցին և Յուստինիանոս կայսրէն շինուած նոր եկեղեցին: Այն եկեղեցին որ երկրաշարժէն վնասուած էր, հաւանաբար վերջին երկուքներէն մին է: Անոր մասին արուած տարածութիւնները հասկնալ զբուար է: Եկեղեցին ստուգիլ շատ ընդարձակ էր. աւելի լայն քան Բեթղհէմի եկեղեցին:

38. — Սրոնի եկեղեցիին տարածու-


թիւնները ընդհակառակն շատ պարզ են: Ան ունի 39 կանգուն երկայնութիւն կամ գրեթէ 180 ոտք, և 26 կանգուն լայնութիւն կամ գրեթէ 126 ոտք:

Ամբողջութեան նայելով Commemitoriumը շատ հետաքրքրական յիշատակարան մըն է և արժանի խնամոտ ուսումնասիրութեան:

Այս յիշատակարանը կը կոչուի Commematorium de Casis Dei Vel Monasteriis զոր զնդապետ Sir Watson լուսարանութեամբ հրատարակած է Palestine Exploration Fund Հանդէսի մէջ (1913, էջ 23-33) ինչպէս կը տեսնուի վերև: Մեր սէլայական Հին Վանքեր և Եկեղեցիներ Ս. Երկրին մէջ» գիրքը (տպ. Երուսաղէմ, 1931) կը պարունակէ ինչ ինչ մէջբերումներ նոյն կարևոր յիշատակարանի լատիներէն թարգմանութենէն. այս անգամ անզոյ. թարգմանութիւնը ի ձեռքն ունենալով ուրախութեամբ հայերէնի թարգմանեցինք զայն հանդերձ լուսարանութիւններով, ի պէտս Պատմութեան Ս. Տեղեաց և Վանօրէից:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒԵՈՒՆԻ

ՎԵՐՁ



ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՈՍԳ

Երջանկութիւնը զնդակ մըն է, որուն ետևէն կը վազկեմ որչափ ասէն որ կը քաւայի այն, և ետ կանգ կ'առնէ՝ մեր ոտքով կը մըղնեմ զայն:

*

Այն որ կ'ուզէ աղօթել, պարսի վճարել մեքենա չար խորհուրդները, ասէն երկրաբան կարգիւն, քարձրացնել սիրտը դիպի երկինք, մոռնալ նախասինքները և ներել իր բշխակներուն:

*

Աղօթքը վեր կը քարձրացնէ մեզ տեսնելի իրերէն, կը հանդարտեցնէ մեր ոխն ու փեղը, կը սփոյթէ մեր վիշտերը, և աւելի զօրաւոր կը դարձնէ մեզ փորձակներու դիմ:

*

Աղօթքը առաքիլներին մը չէ սուրապիս, բայց սկիզբն է բոլոր առաքիլներու: Աղօթել և ըստ աղօթելի է պարսուս ըլլալ ըստ ապրելու: